

## ԵՂԻՇՔ ՊԱՏՄԱԳԻՐ

ԵԿ

## ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Փ.Ա.

Աւրացողութեան գոյժը .— Անզդի փորձը եւ դիմադրութիւնը .— Յունութեամբ կատարուած փորձին անյաջողութիւնը .— Հայերու դիմումը Յունաց կայսեր օգնութիւն խնդրելու .— Վարդանի դեպի Յունական Հայաստան մեկնումը եւ Վասակի ջանենվ վերադարձը .— Աւխտապահներու ջաները .— Աղուանից պատերազմը եւ Հայոց բանակին ցոյց տուած հաշագործութիւնը .— Վասակի դերը եւ կատարած երկիրի ընթացքը :

Տիղբոնի արքունիքին մէջ, Յազկերտ Բ. արքային առջև Հայ նախարարներուն կողմէն, իրրե նուազագոյն չարիք ընդունուած կեղծ ուրացողութեան գոյժը ընդունականարար կայծակի արագութեամբ լուսեցաւ Հայաստանի մէջ: Ի լուր ուրացողութեան այս գոյժին, եկեղեցականութիւնն և ժողովուրդ մէկ սիրտ և մէկ հոգի ստքի կանգնեցան, բոլորը մէկ ցնցուեցան և այլայլեցան: Եպիսկոպոսներ, քահանաներ, երեցներ քարոզութեան, քաջալերութեան եւ յորդորանքի լծուեցան, ժողովուրդը լուսարանեցին և յորդորեցին ի զին ամէն զոհողութեանց գիմագրել: Կրօնքի և աղոգութեան, յեղափոխութեան և ընդդիմութեան սուրբ զրօշակը Հայոց կողմէն պարզուեցաւ ընդգէմ Պարսից, որոշեցին կոռուլ ուրացողներու և պարսիկներու դէմ:

Եղիշէի համաձայն, և լստ ծրագրին, Հայաստանի մէջ գործի ձեռնարկելու ժամանակը որոշուած էր արդէն, «կէտ եղեալ զժամանակն», զամիսն վեցերորդ», իսկ Հայաստանը ամբողջովին կրակապաշտ գարձնելու համար, տարուան մը ժամանակամիջոց տրուած էր, այսինքն՝ «մինչև ի նաւասարդէ մինչև նաւասարդ» որպէսզի միանգամբնդմիշտ «բարձրցին կարգ եկեղեցւոյ, փակեցին և կնքեցին դրունք սուրբ տաճարաց»:

Հայաստանը կրակապաշտ դարձնելու

գործին մէջ, Տիղբոնի մէջ նախարարներու կեղծ ուրացողութեան սկսեալ, երեք ամիսէն աւելի միջոց մը տրուած կ'ըլլար տեղւոյն մէջ գործնական ձեռնարկներ կատարելու և գործը յաջողութեամբ վերջացնելու համար: Կրօնափոխութեան համար նշանակուած մոգերը և իրենց հետեւողները ոյամսեանն չորրորդի եկին հասին յաշխարն Հայոց և բանակեցան Մաղկոտն գաւառուի Զիրաւ այժմուած Տիատրին զաշտին վրայ: Զիրաւի բանակատեղին, Անզդի գիւղաքաղաքին մօտը կը գտնուէր, որ ամբաշէն բերդ մըն էր, ըստ ոմանց այժմու Դարզալըսի կը համապատասխանէր: Եղիշէի բացատրութեամբ, չորրորդ ամսուան սկիզբը՝ Յունիս ամսուան 10ին կ'իյնար, որով յամսեանն չորրորդի ալ նոյն ամսուան սկսելուն վրայ կարելի է ընդունիլ:

Նախարարներուն ուրացութեան գոյժը, Հայաստան հասած էր արդէն: Տիղբոնի մէջ գտնուազ քրիստոնեայ գունդերը սկսան Հայոց տիգրամտութիւնը իրենց երեսին զարնել: Անոնք՝ ուրացող նախարարները յանդիմանեցին և կշտամբեցին, իսկ քահանաներն ալ գամահրեցին: Անոնք կ'ըսէին. «Խոյրերուն ետեւէն երթալով՝ կոյր պիտի գանաւք», և հեզնանքով ուրացողներուն կ'ըսէին. «Ե՞րբ ուսանիցելք զբազմաթիւ անուանս աստուածոց նոցա, այն որ չիք ուրեք ի միջի և ոչ միւ», հեզնանքէն վերջ անոնք երկինքին սուզ զգեցած ըլլալը կը յայտարարէին և կ'ըսէին. «Չեր վրայ երկինքը սուզ առաւ, և երկիրն ալ տրտմեցաւ ձեր ստքերուն տակ: Իսկ հրեշտակներն ալ վերը ձեզի բարկացած են...»:

Բօվանդակ Պարսկական - Հայաստանը գրգիցաւ և կազմակերպուեցաւ: Հայերը մէկ սիրտ և մէկ հոգի եղած, հոգեոր զինուրաներ եղան ի Քրիստոս, Քրիստոնէութիւնը և իրենց լոյս հաւատքը պաշտպանելու ի զին ամէն զոհողութեանց, եթէ պէտք տեսնուէր նոյն իսկ իրենց արեան գինովը...: Ամէն անոնք որ ուխտ կ'ընէին, պէտք է հաստատ և անշարժ մնային, իսկ անոնք որ ուխտազանց ըլլային, պէտք էր որ պատժուէին անպայման:

Օրէնքը կամ կրօնքը միայն իրենց համար թագաւոր կը ճանչնային և Օրէնք աստուածային կացցեն թագաւոր ի վերայ ամենայնից: Ուրեմն կը տեսնուի թէ, ա-

մենուրեք, Հայերը սկսան զինուիլ: Այս շարժման գլխաւոր պարագլուխը կը ներկայանար Դեւոնդ Վանանդեցին, որ Սահակի օրէն սկսեալ Բագրեւանդի մէջ հաստատուած էր իրեւ անոր Տեղապահ (Արձ. 81), և ինքն էր զլխաւոր հերոսը և կազմակերպիչը որ ողի ի բռին պիտի դիմադրէր կարաւանին: Պարսկաստանէն դէպի Հայաստան հասած կարաւանը, կամ մոգերու բազմութիւնը, ամիսի մը չափ դադար և հանգիստ ըրաւ Մաղկասն դաշտին մէջ: Թերեւ մոգերու բազմութիւնը կը սպասէին որ Տիգրոնէն Հայաստան գարձող նախարարները, որոնք՝ արքունիքին մէջ և Յազկերոտ արքային ներկայութեանը Պարսից դենը պաշտօնապէս ընդունած էին, կարգ մը ձեռնարկներ և գործեր ընէին, բայց ի զուր . . . Նախարարները Հայաստանի ամէն կողմերը կը ցրուին, և մոգերը ի տեսայս երկդիմի կացութեան՝ ապշած ու զարմացած՝ դէպքերու ընթացքին հետեւելու ստիպողականութեան առջեւը կը գտնուէին:

Հայոց կարաւանը, մոգերու բազմութեամբը չորրորդ ամսուան մէջ (450 նոյեմբեր) Հայաստան հասաւ և սպասողական զիրք մը բռնեց: Մոգերը այս սպասողական զիրքին մէջ՝ ճարահատ, իրենց հասնելէն 25 օր վերջը, իրենց մոգակաին առաջնորդութեամբը ու մասնաւոր գիտումով մը, կիրակի օր մը, յարձակում ըրին Անդզ գիւղաքաղաքի եկեղեցին վրայ:

Կիրակին, այդ տարին Ցուլիս ամսուան 2ին կ'իյնար: Դեւոնդ երէց, եկեղեցականներ և ժողովուրդ, օգնականներով և հետեւորդներով միացած՝ դէմ զրին այդ ուղինդպութեան: Փայտերով և քարերով յարձակեցան՝ յարձակուներուն վրայ, «Ոկառափունս մոգացն և մոգակտին ջարդեցին», զէնքով ալ զիմադրութեան ստիպուեցան, այնպէս որ, մոգակտը հազիւ կրցաւ մահուանէ ազատիլ և իր տեղը գնաց յուղուած և ուշակորոյս վիճակով: Մոգակտը այս դէպքէն վերջը, մտածեց ետ կենալ այս ձեռնարկէն, նկատելով որ իրենք անյաջութեան պիտի մատնուածիններէն մէջ հասած էր, Անդզի թէ, Անդզի մոգակտը անդէն առաջնորդութեամբը մոգակտը անդէն առաջնորդութիւնը պիտած պէտք է ըլլայ: Ուստի ինքը յանձն կ'առնէր Յազկերտին և Մոգակտան Մոգակտին զրելու, ցոյց տալով թէ անհնար է գործը բռնութեամբ յաջողցնել, պէտք է որ հրաման տրուէր կրօնի ազատութեան մասին, ինքն ալ իր կողմէն կը յորդորէր որ Մարզպանը այս իրողութիւնը զիտած պէտք է ըլլայ: Ուստի ինքը յանձն կ'առնէր Յազկերտին և պարսից արքունիք:

Մոգակտը դառնութեամբ և զայրոյթով կ'ըսէ. «Եթէ նոյնիսկ մեր աստուածներն ալ մեզի օգնութեան գան, կարելի պիտի չըլլայ Հայերուն մեր կրօնը ընդունիլ տալ»: Ու կը շարունակէ. «Հայերը այնպիսի մարդիկ են որ, ոչ տամնջանքներէն կը վախնան, և ոչ հալածանքներէն կ'ընկնուին, և որ բոլոր չարիքներուն չարն է՝ մահը կետնքէն աւելի կը նախընտրեն, այս պայմաններուն մէջ ո՞վ կրնայ անսոնց զիմադրուել»:

Մոգակտը՝ Մարզպանը խորհրդակցութեան հրաւիրեց և անոր յայտնեց թէ ինք լսած է որ ժամանակին Շապուհ արքայից արքան ալ քրիստոնեաները կրօնափոխ ընելու ձեռնարկած էր, և անոնց դէմ ամէն տեսակ բռնութիւններ և խոսութիւններ ի գործ գրած, սակայն հակառակ այս հաւածանքին, տեսնելով որ Քրիստոնէութիւնը օրէ օր աւելի կը տարածուի, հալածանքը գաղրեցուցած էր և անոնց աղատութիւն չնորհած: Հիմակ ալ, նոյնպէս ինքը այդպէս կը կարծէ և այդ գործը անհնար և անկարելի կը տեսնէ, ինչպէս որ Մարզպանը այս իրողութիւնը զիտած պէտք է ըլլայ: Ուստի ինքը յանձն կ'առնէր Յազկերտին և Մոգակտան Մոգակտին զրելու, ցոյց տալով թէ անհնար է գործը բռնութեամբ յաջողցնել, պէտք է որ հրաման տրուէր կրօնի ազատութեան մասին, ինքն ալ իր կողմէն կը յորդորէր որ Մարզպանը այն մտօք պէտք եղածները տեղեկացնէր Յազկերտին և պարսից արքունիք:

Մոգակտին համաձայն ամէն ոք, ըլլայ մոգ, զանդիկ, հրեայ և քրիստոնեայ պէտք է որ իր կրօնքին մէջ աղատ ըլլայ: Այս խոնդրին առնչութեամբ, Վասակ բռնորովին տարբեր և երկդիմի ընթացք մը ունեցաւ, և ցոյց տուաւ իր հոգերանութիւնը. ան մոգակտը փոխանակ յուսալքելու՝ ընդհակառակը զայն քաջալերեց և յորդորեց, որ Աղուանից կողմը գտնուող պարսկական տասնհազարի բանակը Հայաստան բերել, ինքն ալ իր կողմէն իր սեպհական Արևելեաց գունդերը բերաւ «ի թիկունս օգնականութեան մոգաց եւ մոգակտին» (Գ.

Յեղ. 115): Պէտք է ի մտի ունենալ թէ, ժողովրուն հետ Հայաստան եկած կեղծուրաց նախարարները, Մագլուան գաշտին մէջ չը մնացին, ամէն ոք իր տեղը գնաց, Փարպեցին բացարութեամբը ռհաստատեալ բազում անգամ և ի ճանապարհին զնոյն ուխտ երգման աւետարանին սրբոյ, հրաժարեալք և միմնանց, զնացին յիւրաքանչիւր աշխարհս» (Փար. 55):

Քաջն Վարդան զօրավարն ալ, իր կողմէն խոհեմութեամբ և զգուշութեամբ զէպքերուն կը հետեւէր և Առանին Ժամերգութիւնները կը կատարէր ու կը զգուշանար ռմիաբանութեամբ ամենայն Հայովք երթալ յեկեղեցի» (Փար. 59): Յօվովէփի կաթողիկոս, Վասակ Մարգարան, Ներշապուհ Արծրունի և Վարդան Հայոց սպարապետը, համաձայն հաւանութեամբ Ատոմ Գնունին դէպի Բիւզանդիոն զրկեցին Թէոդոս կայսրին տեղեկութիւն տալու և օգնութիւն խնդրելու Բիւզանդիոնէն:

Ահաւասիկ հսս կը զնենք այդ հրովարտակին պատճենը. «Յօվովէփի եպիսկոպոս, բազում եպիսկոպոսակցօք իմովք և ամենայն զօրօք Հայոց, Վասակ մարգարան և Ներշապուհ Ռմբոսեան, հանգերձ սպարապետաւ և ամենայն մեծամեծ նախարարօք» առ մեծանունդ Թէոդոս կայսր, բազմացի ողջոյն մեր առ քեզ և ամենայն զօրաց քոց, «որ խաղաղասէր մարգասիրութեամբ ձերով տիրէք ծովու և ցամաքի, և չեք ոք յերկրաւորացս որ ձերում անարդել տէրութեանդ ընդդէմ դառնայցէ: Արպէս մեք իսկ ունիմք զանսուտ յիշատակարանսն զառաքինի նախնեացն ձերոց. ունելով զեւրովպէ՝ անցին և տիրեցին և Սսիւցոց կողմանցն ի սահմանացն Արքաց մինչև ի կողմանս Գագերովմի, և ոչ ոք գտաւ ստամբակեալ և ելանել ըստ ձեռն նոցաւ: Եւ յայնչափ մեծ իշխանութեան՝ դաստակերտ մեծ և սիրելի զ Հայոց աշխարհս անուանէին: Վասն որոյ և նախնին մեր Տրդատիոս յիշելով զառաջին սէրն ձեր, որ ի տղայութեան փախուցեալ ի հայրասպան մարգասողիսող հօրեղբարցն իւրոց՝ ապրեալ սնաւ յերկրիդ Յունաց, և ի ձէնջ թագաւորեալ՝ տիրէր հայրենի աշխարհիս, սոյնպէս և զհաւատսոն որ ի Քրիստոս՝ ընկալեալ ի սուրբ եպիսկոպոսապետէն Հռովմաք, որ լուսաւորեաց զխաւարային կող-

մանս հիւսիսոյ. զոր և այժմ կամին ի մէնջ կորպել հանել խաւարասէր որդիքն արդւելից:

Եւ մեք ի ձեր քաջութիւն արութեանդ խիզանեալ, էր ինչ՝ որ ընդդէմ դարձաք նոցա հրամանացս, և բազում այն է՝ որ արդ առաջի պատրաստեալ եմք: Բնարեցաք զմահ աստուած պաշտութեամբ քան զկեանս ուրացութեամբ. եթէ զուք ևս ի ձեռն առաջք զմենց, ահա կը կին կենաց զիսկեցաք և ոչ մի անգամ մահու: Եւ եթէ սակաւիկ մի հեղգայք, գուցէ բազում և այլ աշխարհաց հասանցիք տապ բոցոյ սորան (Գ. Յեղ. 132–134):

Զազիւ թէ Ատոմ Գնունի նախարարը Բիւզանդիոն հասած էր և Հայոց զիրը յանձնուած Թէոդոս կայսեր, որ իր կարգին արքունական ժողովին նկատառութեան յանձնեց. գժբախտաբար սակայն, կայսրը վախճանեցաւ և զործը անյաջողութեան մատնուեցաւ. և կարի չար խափան լինէր զործոյն օգնականութեան: Պատմութիւնն զիտենք թէ, Թէոդոս Բ. կայսրը 450 տարւոյ Յուլիս 28ին մեռաւ ձիէն վար իյնալով, և ոչ թէ երկար հիւսնութեամբ, այնպէս որ մինչև մահուան օրը կրնար Հայոց պատղամաւորին հետ տեսնուիլ: Ամէն պարզապայիտակ, Հայերը շտապած էին Բիւզանդիոնի կայսրութեան օգնութեան զիմելու:

Դէպի Բիւզանդիոն Հայոց համար Յոյշներէն օգնութիւն զիմելու պատղամաւորը՝ Ատոմ Գնունի նախարարը, մին էր Արտաշատի ժողովին մասնակցողներէն և տարբեր է Ատոմիան նահատակներու առաջնորդէն:

Անգզի զիմազրութեան դէպքը, Վասակ Սիւնիին բանած երկդիմի ընթացքը չատ վատ տպաւորութիւն զործեցին բոլորին և ի մասնաւորի Քաջն Վարդան սպարապետին վրայ: Քաջն Վարդան, յուսահատ և յուսարեկ վիճակ մը ստացաւ, խորհեցաւ թէ՝ Հայոց կողմէն կատարուէլիք ընդդէմութիւնը կարելի պիտի չըԱՄ իրականացնել, ուստի որոշեց Պարսկական՝ Հայաստանէն հեռանալ: Իրեն համամիտ և համաձայն գտնուեցան՝ իր Հմայեակ Մամիկոննեան եղբայրը, ինչպէս նաև Մամիկոննեաններու գերգաստանը ամրող ջութեամբ: Աւստի պատրաստութիւններ տեսան և քաջամարտիկ ու քաջահաւատ Մամիկոննեան

ազգատոհնը ամէնքը միասին Տարօնէն մեկնեցան, Տուարծատափ և Բասին գաւառներու ճամբարվ Կարին ապաւինելու և Յունական-Հայաստան հաստատուելու մտադրութեամբ (Փար. 57):

Քաջն Վարդան Մամիկոնեան պարապետին և իր գերգաստանին խմբովին հեռանալը, բնականարար Վասակ Ալինին գործին չեկաւ, մանաւանդ ինքը իրու զիւանագէտ և փորձառու անձ՝ հասկցաւ թէ Հայոց պարագետին անդարձ մեկնուժը իրեն պատճառաւ տեղի կ'ունենար, և թէ անոր հեռանալը վատ հետեւանքներ կը բնար ունենալ: Ուստի՝ առանց ժամանակ կորսնցնելու, իր մօտ հրաւիրեց ազգեցիկ և հեղինակաւոր եպիսկոպոսներ ու նախարարներ, և բոլորին ներկայութեամբ՝ իր քրիստոնէական հաւատարմութիւնը և ուխտը կրկնեց ու անմիջապէս նամակ զրեց Քաջն Վարդանին, և Ս. Աւետարան մըն ալ բերել տալով՝ երգուժով կնքեց և ուրիշներուն ալ կնքել տուաւ: Նամակը՝ պատգամաւորներու խուժով մը զրկեց, որ Քաջն Վարդանը և իր պարագաները համոզեն ու ետ դարձնեն: Վասակի պատգամաւորներն եղան, Դեւոնդ Վանանդեցի, Երիմեայ Վաղարշապատցի և Խորէն Մըրենացի երկները, Արշաւիր Արշարունի, Հմայեակ Դիմաքսեան և Գաղըրի Աբեղեան նախարարները:

Ասոնք նամակը և Ս. Աւետարանը առնելով՝ Քաջն Վարդանին ետևէն փութացին գէպի Արամանայ զիւղը, որ Բագրեւանդի, Բասինի և Տուարծատափ գաւառներուն սահմանին վրայ կը զանուէր: Վասակի զիրն ու երգուժը, պատգամաւորներուն աղաւանքն ու աղերսը՝ զօրաւոր հակազգեցութիւն գործեցին Քաջն Վարդանի մտքին վրայ, որով զօրավարը յօժարեցաւ վերադառնալ գէպի Տարօն՝ իրենց արծուերոյնը, այն վստահութեամբ և հաւատքով թէ, Հայոց կողմէն ձեռք առնուած ընդդիմութեան զործը՝ տիրապէս և ուժգնորէն պիտի յաջողի, որքան ատեն որ Հայերը մէկ սիրտ և մէկ հոգի ըլլան: Այս արարքը ցոյց կուտայ Քաջն Վարդան Մամիկոնեանին ունեցած հայրենասիրութիւնը, անընկճելի հաւատքը և միութենական զօրութեան հրաշալի հետեւանքները . . . (Փար. 58):

Կարգ մը տեղերու մէջ, պարսիկները

բռնի ուժով եկեղեցիները կրակատունի փոխելու կ'աշխատէին և հոն ատրուշաններ շինելու կը ձեռնարկէին: Պետութիւնը կ'աշխատէր իր որոշումները գործադրել տաւ: Այսու ամենայնիւ, Հայոց կողմէն դեռ պըստամբական շարժում մը չկար: Վահան Ամատունին, Վասակ Ալիւնին զլիստառ հակառակորդն էր: Վահան Ամատունին կը խորհէր թէ, եթէ երբեք Վասակ ապստամբութեան չհաւանի Հայերէն կը սպաննուի և եթէ երբեք հաւանի, անոր պատանդ որդիները կը սպաննուին (Փար. 60): Վասակ, անորոշ, տարտամ և երկդիմի քաղաքականութեան մը կը հետեւէր: Մէկ կողմէն կ'ուղէր որ Հայերու հետ լաւ յարաբերութեան մէջ մնար, իսկ միւս կողմէն եթէ երբեք քրիստոնէութիւնը պաշտպանէր, մարգպանութեան պաշտօնը կորսնցնելու մտավախութեան մէջ կը գտնուէր:

Ուխտապահ նախարարները յունական քաղաքականութեան կողմակից էին, իսկ կարգ մը նախարարներ պարսկական քաղաքականութեան հատեւելու կողմակցութիւն ցոյց տալ կ'ուղէրին: Վասակ իր երկդիմի ընթացքով զէպքերուն կը հետեւէր: Եղիշէր վկայութեամբ «սրտի մտօք կալեալ էր զպարսկան օրէնսն», իսկ Փարապեցին կը գրէ թէ առաւել փառասէր՝ աստուածատեաց խորհրդոց» կը հետեւէր (Փար. 60):

Քաջն Վարդան նկատի ունենալով որ տարտամ քաղաքականութիւնը գործին վեաս կը հասցնէ, մանաւանդ որ «ի կարի հեղալոյն մեծամեծ գործէին վլասոք», իսկ «իրք ապստամբութեան» երկար ժամանակ գաղտնի չէր կրնար մնաւ: Քաջն Վարդան իրեն մօտ խորհրդակցական ժողով մը գումարեց, հրաւիրելով զպատուական եպիսկոպոսս և զականաւոր երիցունս և զաւագ տանուտեարս և զսեպուհուն» (Փար. 60), և այդ ժողովին մէջ խնդիրը բացէ ի բաց մէջտեղ զրաւ «Մինչև ցեղը հանդուրժեմք թագուցանել զնշմարտութիւնն և կորնչեմք» (Փար. 61): Այս ժողովին մէջ, որ «ի վանս սպարապետին» ժողովուած էին, որոշեցին թէ իրենք քրիստոնեայ են և քրիստոնեայ կը մնան և պարսից գենը կը մերժեն և թագաւորական հրովարտակը չեն ընդունիր և ի լրումն ամենայնի հետեւեալը կը կրկնէին. «Քաջութեամբ միայն մեռցուք, զանուն և զոգիս և եթ ժառան-

գեսցուք. զի կենդանի իցէ ի մեզ Քըլիստուն (Գ. Յեղ. 125):

Քաջն Վարդանի ապարանքին մէջ տեղի ունեցած ժողովը Վասակէն գաղանի տեղի ունեցած էր, որպէսզի ուխտապահներուն կողմէն ձեռք առնուելիք միջոցները, ծրագիրները չփափանար և որոշումներուն տեղեակ չի մնար:

Սակայն և այնպէս, ժողովին ներկայ նախարարներէն Զանդազան Ռոտանիկ անմիջապէս շտապեց Վասակին լուրը տանիլ, սակայն յետոյ երբոր ձեռք ինկաւ, իրբեվատ և դաւաճան մատնիչ քարկոծումով սպաննուեցաւ (Փար. 61):

Քաջն Վարդան շուտով գործի սկսաւ, ուխտապահներու գունդերը մասերու բաժնեց. արեւելեան, արեւմտեան և հիւսիսային կողմերը պահպանութեան բանակներ կազմեց, իսկ ինքն ալ դէպի հարաւային կողմը գնաց, Մազկոտն գաւառին մէջ, Անգղ ըերգաքաղաքին մօտ իր բանակը հաստատեց: Քաջն Վարդանի կողմէն կազմը ած գունդերը անմիջապէս գործի չի սկսան, վասնզի՝ «գագարէին զաւուրս տօթոյն» (Փար. 60), ինչ որ յոյց կուտայ թէ այդ գործողութիւնները 450 տարուան Օգոստոս ամսուան մէջ տեղի կ'ունենային: Հայոց սպարապետին համար, կարեւոր պարագայ մը կը կազմէր գիտնալ Վասակին գիրքը և անոր կարծիքը առնել, այս պատճառաւ ազգեցիկ եպիսկոպոսներ և քահանաներ Վարդանին ընկերակցութեամբ և մտին ի թափ առ մարզպանն Հայոց» (Փար. 61): Վասակ, ըստ իր սովորութեանը, համամտութիւն և համաձայնութիւն յայտնեց եղած ու ըլլալիք ձեռնարկներուն, երդումով ու Ս. Աւետարանով իր յայտարարութիւնը հաստատեց:

Այս միջոցին, Ազուաններէն գոյժ եկաւ թէ իրենց վրայ Պարսիկ զօրաւոր զօրագունդ մը եկած էր, ձորայ բանակէն Միւրներսէի հրամանով և թէ Հայերուն օդնութեանը պէտք ունին: Վասակ, Քաջն Վարդանին թելազրեց որպէսզի Ազուանից օգնութեան փութայ, յայտնելով թէ ինք իր վրայ կ'առնէր Հայաստանի պաշտպանութեան գործը: Քաջն Վարդան, Վասակին առաջարկը չկրցաւ մերժել, միայն թէ պահանջք գրաւ որ, յոյներէն օգնութիւն խնդրելու համար պաշտօնագիրներ գրուին

և նոր պատգամաւորներ որոշուին: Վասակ՝ Քաջն Վարդանին պահանջքը պարտաւորուեցաւ ընդունիլ: Յոյներուն զրկուելիք պաշտօնական գիրերը ինքն ալ կնքեց սիւրով մատանեաւու:

Հայոց կողմէն գրուած այդ պաշտօնական գիրերը ուղղուած էին, Աղձնիք, Անգեղատուն, Ծոփք, Հաշտեանք և Եկեղեցաց գաւառներուն յոյն կառավարիչներուն, ու այն կողմէրը գանուող հայ նախարարներուն, ինչպէս նաև Անտիոքի յոյն սպարապետին:

Պաշտօնական գիր մըն ալ պատրաստուեցաւ Բիւզանդիոնի նոր կայսեր Մարկիանոսին, որ Թէոդոս Բ.ի յաջորդած էր, այս առթիւ պատգամաւորութիւն մըն ալ կազմուեցաւ, և այդ պաշտօնին ընտրուեցաւ Վահան Ամառունին, Հմայեակ Մամիկոնեանը և Մեհրուստան Արծրունին (Փար. 63):

Անշուշտ մինչև այդ ժամանակ՝ Ատոմ Գնունի նախարարը Բիւզանդիոնէն վերագրածած պէտք էր ըլլալը՝ Թէոդոս կայսեր մահը ծանուցանելով և նոր գիմումի մը և պատգամաւորութեան մը անհրաժեշտութիւնը զգացնելով: Այս եղելութիւնները, պէտք է զնել 450 տարուայ աշնան մէջ, Անգամիմբեր ամսուն:

Վասակ Ալիւնին գոհ էր իր մաքովը, վասնզի՝ իրեն համար նպաստաւոր քաղաքականութիւն մը պատրաստած էր: Քաջն Վարդան սպարապետը Ազուանից երկիրը զրկելով՝ զայն Հայաստանէն հեռացուցած կ'ըլլալը, ու Հայոց ընդունութեան զիլսաւոր գերակատարը՝ Քաջն Վարդանը վտանզի ենթարկուած կ'ըլլալը Ազուանից երկրին մէջ: Վասակ Ալիւնին ուրախ էր և անմիջապէս փութաց տեղեկութիւն տալ Միհրներսէի, Ազուանից մարզպան Անրուխտնիխորականին (Գ. Յեղ. 140), և զօրավար Վէհշապուհին (Փար. 64):

ՊԱՐԴԵԼԻ ՎՐԴ. ՎՐԹԱՆԿԱՍՏԱՆ

(Եարունակելի) 7)